

ՍԽԱԼՆԵՐ ԶՆՔՈՒՇԻ ԺԹ. ԴԱՐՈՒԻ ՎԱՆԱՀԱՅՐ—ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ

ԺԹ. դարուն Զնքուշն ու անոր վանքը ունեցած են երեք առաջնորդ—վահաճարեր՝ Ատիշցի Կարապետ Վարդապետ (1792—1836), Տիգրանակերտցի Պաղտասար Վարդապետ (1836—1873) եւ Մայրաթիացի Միսաս Վրդ. Ամբիկեան (1873—1895) :

Առաջինը եղած է սրբակեց եւ ճշմարտ, երկրորդը՝ շինարար, իսկ երրորդը, որ մեքենակաւորէն յաջորդած է Պաղտասար Վարդապետին, ինքզինք կոչած է «անւանական», «առանց արքունի հրովարտակի», Պատրիարքական կոնդակի եւ ոչ ժողովրդեան իսկ խնդրանքով գէթ փոճուլայ մի ի ձեռքին», «մի միայն ճոն դառուելու համար» (Եր. Զեռ. Թիւ 2796, կողք եւ էջեր 206, 243, 271, 363, եւլն.) : Ընթերցողին կը թողունք յարմար անական մի գտնել այսպիսի «առաջնորդ վանահայր»ի : Իւ մենք կ'անցնինք մեր նիւթին — այս երեքին պաշտօնավարութեանց ժամանակաշրջաններուն մասին րանասէր—պատմագիրներու կողմէ գրուած սխալներուն . . . :

Այս երեք վանահայր—առաջնորդներէ՛ մէկին կամ միւսին պաշտօնավարութեան ժամանակաշրջանին մասին, քնքն սխալ եր գործած են՝ Գարեգին Վրդ. Սրուանձտեանց (Թորոս Աղբար, Բ.), Նորայր Եպո. Մովսէսյան (Միտն, 1957 թ. 10—11), Կոյնիճի Մինաս Վրդ. Ամբիկեան (Եր. Զեռ. Թիւ 2796), իսկ ծանր սխալներ՝ երեքին ալ մասին եւ աւելին՝ Տոքթ. Հ. Հ. Ոսկեան (Հանդէս Ամսօրեայ, 1961, Թ. 1—4) եւ Վահէ Հայկ (Խարբրդ եւ Անոր Ոսկեղէն Դաւար, էջ 182, 277—278) :

Սկսինք թեթեւ սխալներէն :

Միտնաս Վրդ. Ամբիկեան, «բ դիտուութիւն

րանստիբարդ»ի (Եր. Զեռ. Թ. 2796, կողք) գրած իր «Կենսագրութեան» մէջ երկու տեղ Կարապետ Վարդապետի պաշտօնավարութեան տարիներու թիւը՝ «ամօք Հնդա եւ քառասնիւ» (Անդ, էջ 53) եւ «քառասուն եւ հինգ տարի Հուշակաւոր բարի վարուք եւ լաւ պաշտօնավարութեամբ» (Ադ, էջ 212) գրած է :

Թէեւ կրկնուած, բայց սխալ ըլլալէ շ՛ղարբէր այս 45 թիւը՝ Կարապետ Վարդապետի պաշտօնավարութեան տարիներու մասին (տապանագիրքն ալ գրուած է մահէն 38 տարի ետք), անոր մահէն (1836) 12 տարի ետքը մեր վանքն եկած եւ 38 տարի ետքն ալ անոր սթոպնի միտնասնարժանարար բազմած «անուանական» «վանահայր—առաջնորդ»ի մը կողմէ :

Մենք, աներկմտարար, ճիշդ կը նկատենք մեր վանքին արժանահաւատ պատմագիր Տ. Մովսէսի՝ Կարապետ Վարդապետի պաշտօնավարութեան սկզբին մասին գրած թուականը՝ 1792-ը (ինչպէս իր գրած երկուքուկէս դարու—1561, 1808—պատմագրութեան մէջ յիշած բոլոր թուականները), գորօրինակած եւ որդեգրած են անխտիր բոլոր րանասէրները՝ «Թորոս Աղբար» Բ.էն : Կարապետ վախճանած է 1836 Հոկտ. 21ին, որով ան պաշտօնավարած է 44 տարի և մէկուկէս ամիս—Սեպտ. 8, 1792—Հոկտ. 21, 1836 :

Մեր այս անխախտ համոզումը կը հիմնաւորուի ոչ այնքան Տ. Մովսէսի կողմէ այդ թուականը երկու անգամ յիշուելուն, որքան այդ յիշատակութեանց հետ կապուած հանդամանքներու, միայն Ս. Մովսէս կը գրէ .

«ՌՄԽԱ (1792) թուականի տարին վախ-

Հանեցաւ Յովհաննէս Վարդապետը, Սեպտ. 8ին եւ թաղուեցաւ Չնչուշի մէջ, Ս. Կարապետ եկեղեցւոյ Հովանոյն ներքեւ: Այս ՌՄԽԱ (1792) թուականին անոր տեղը յաջորդեց Տէր Կարապետ ճշնող վարդապետը...» (Թորոս Աղբար, Բ. էջ 461):

Այս Հատուածին նախորդող երկար պարբերութեան մէջ Տ. Մովսէս գրած էր. «ՌՄԽ (1791) թուականի տարին գնացինք Ս. Էջմիածին, Հայրապետութեանը օրով Տէր Ղուկասին, որ յոյժ մխիթարած, պատուով ընդունեց (մեզ) եւ Յովհաննէս Վարդապետը եպիսկոպոս օրհնեց...» (Անդ):

Կը տեսնուի թէ Տ. Մովսէսը ո՛չ միայն ժամանակակից էր երկու վանահայր-առաջնորդներուն, եւ ակնաստեղ իր գրած դէպրոցուն, այլև աջակից, ուղեկից Յովհաննէս Վարդապետին: Եթէ այս վերջինը յայտնանամ ըլլար 1791ին, բառերու մէջ ոչ ժամանակ մեր պատմիչը յարող նախադասութիւնը կը սկսէր ձևով տարբերուի:



Գարեգին Վրդ. Սրուանձտեանց ըրած է երկու սխալ, երկուքն ալ թիֆեւ:

Անոր առաջին սխալը կը վերաբերի Պաղտասար Վրդ.ի պաշտօնավարութեան, տուի ինքերու թւոյն: Ան մեր վանքին դուռագտնադիրքը գրելու վորձն ըրած է, ինչպէս մեր վանքի մասին որոջ միւս սխալական բանասէրները, ալ Պաղտասար Վարդապետի մասին միայն ըսած է «40 տարի շահութեան պաշտօն վարած է...»: Արդարեւ թեթեւ սխալ մը: Պաղտասար Վրդ.ի պաշտօնավարութիւնն սկսած է 1836 Հոկտ. 21ին եւ տեւած մինչեւ իր մահը՝ 1873 Մարտ 8: Ուրեմն ան պաշտօնավարած է 36.5 տարի: Հայրենասէր բանահաւաք վարդապետը նոյնիսկ կրնար սխալած չհամարուել, եթէ փոխան «չարունակ»ի դէպք «Օտուարագետ»:

Անոր երկրորդ սխալն ալ, կարելի է ըսել, ակամայ անտեսում մըն է: Շարունակելով իր ներքող Պաղտասար Վրդ.ի մասին կը գրէ. «...եւ Հայք (իմա Չնչուշի եւ

Սուրիշի Հայերը) ամէն պատարագին կը յիշեն անոր անունը ի կարգի Հանգուցեալ բարոնապետաց եւ շինողաց սուրբ եկեղեցւոյ եւ իւր գերեզմանին ալ ուխտի կ'երթան...» (Անդ, էջ 188): Այս Հատուածին առաջին մասն ալ կրնար ճիշդ նկատուել, իթէ Չնչուշիներս մեր եկեղեցւոյ մէջ, Պաղտասարէն առաջ կամ ետքը, բարձրագոյն Հանգուցեալ բարոնապետներ» յիշէինք: Սակայն մենք, մինչեւ 1915-ի Մեծ Եղեռնը, կը յիշէինք Հանգուցեալ բարոնապետացն մերոց Կարապետի եւ Պաղտասարի, որք...»: Իսկ ինչ կը վերաբերի երկրորդ մասին, այն եւս նոյնանման սխալ մը է անտեսում կամ ժողացում նոյնքան բարձրարժան սիրտն ու տէրնէ կոչեցեալ Կարապետ Վրդ.ի անունն: Այս վերջինն սխալին զարմանալի կոչուելու չափ ակնարակ երեւոյթն այն է, որ ինչպէս իրենց անունները (Կարապետ եւ Պաղտասար) անբաժան էին ոեւէ առիթով, նմանապէս անբաժան էին իրարմէ անոնց կից գերեզմանները, կարելի չէր մէկին ուխտի երթալ առանց միւսին ալ դացած ըլլալու եւ, իրապէս, Չնչուշիները այս երկու երախտաւորներու գերեզմաններուն ո՛չ միայն ուխտի կ'երթային, այլ եւ կը Հաւատային ու կը վիսպէին, թէ անոնց վրայ յոյս կը բլբլէր...: Այնքան կարճ ժամանակ կեցած էր Հայրենասէր Սրբանձտեանց Վարդապետը մեր վանքէ եւ այնքան խոր կ'ընտանէր էր անոր ձեռնակրներու մի քանիսին կարեւոր յիշատակաբաններն օրինակելու աշխատանքով, որ ո՛չ Չնչուշ այցելելու եւ ո՛չ նոյնիսկ Վանքին մէջ թաղուած Կարապետ եւ Պաղտասար վարդապետներու լուսաբուրդն գերեզմաններն այցելելու պատեհութիւն ունեցած չէր, այնպէս բարեյիշատակ Կարապետ Վրդ.ի անունը չէր անտեսեր:



Ն. Եպս. Մովսէսն, մեր բարեկամ խուճակահան բանասէրը, Կարապետ Վրդ.ի պաշտօնավարութեան սկզբի տարեթիւը 1792 գրած է, ինչ որ մեր վանքին արժանահաւատ պատմիչ Տ. Մովսէսի յիշածն է Թորոս Աղ-

բար Բ. Ի մէջ եւ ճիշդ է, սակայն վախճանի տարեթիւը դրած չէ, զգուշանալով դործելէ սխալ մը, որ դործած են մեր վանքի վանահայրերուն գաւազանագիրքը դրել փորձող միւս բանասէրները: Մակայն Պաղտատար Վրդ. Ի պաշտօնավարութեան թէ՛ սկզբի եւ թէ՛ վախճանի անոր տարեթիւերը (1841-1880) անճիշդ են (Միոն, 1957, Հոկտ.-Նոյ., թիւ 10-11):

Լաւ կը տարաւորող, զգուշաւոր բանասէր Ն. Եպս. Մովսէլեան թեթեւ սխալ մ'եւս ըրած է Մինաս Վրդ. Ի պաշտօնավարութեան սկզբի թուականը զնելով 1884 (Անդ), դարձեալ առանց վախճանի տարեթիւին, որ, ինչպէս տեսանք վերեւ, 1895-Ն է, երբ մեր վանքը թալլեցին ու Հրկիզեցին եւ զինքին ալ իսլամացուցին ու թլիստեցին: Այնտեղ ալ վերջացուցած է Մովսէլեան Եպս. մեր վանքի վանահայրերուն իր գաւազանագիրքը, զգուշանալով իրան շինծու «վանահայր-առաջնորդներուն եւ շինծու թուականներու լարբերինթոսի մը մէջ, ուր, ինչպէս պիտի տեսնենք առորեւ, զլրորուած են ուրիշ բանասէրներ՝ առաջնորդելով անկատար, թերի եւ չփոթեցուցիչ աղբիւրներէ եւ կամ այլոց գրութիւնները մեկնաբանելով կամայականօրէն:

Մեր վանքի ԺԹ. դարու վանահայրերուն պաշտօնավարութեան շրջաններուն, Հետեւաբար եւ Չնքուշի առաջնորդներուն («վանահայրն առաջնորդն էր միանգամայն»։ Թորոս Աղբար, Բ., էջ 187) մասին ծանր սխալներ դործած են Վահէ Հայկ (Ռարբերդ եւ Անոր Ոսկեղէն Դաշտը. էջ 517-519) եւ անկէ օրինակող Տոթթ. Հ. Համարայի Ոսկեան (Հանդէս Ամսօրեայ, 1961, թիւ 1-4, յետոյ մուծուած «Ռարբերդի, Տիարպէթերի, Սեբաստիոյ ու Տրապիզոնի վանքերը» դրքին մէջ, էջ 212-214):

Կը գրէ Հ. Համարայի Ոսկեան. «Կարապետ Վ. 1792-1801»: Այս տողի առաջին տարեթիւը (1792) ճիշդ է, օրինակուած ըլլալով մեր վանքի ստուգարան պատմագիրն: Սա աղաղակող սխալը (1801) ուր-

կէ՞ բուռաւ: Վահէ Հայկէն եւ զայն օրինակող Տոթթ. Հ. Ոսկեանէն կ'սկիկալուէր որ տրամաբանէին, թէ Տ. Մովսէսը ապրած է 1801էն ետք եւ իր պատմագրութիւնը հասցուցած է մինչեւ 1808 (Թորոս Աղբար, Բ., էջ 471-472) եւ խօսք ըրած չէ Կարապետ Վրդ. Ի վախճանման կամ անոր յաջորդի մասին: Կը նշանակէ թէ Կարապետ Վրդ. Ի վախճանած (կամ պաշտօնանկ եղած) չէր զէթ մինչեւ 1808 թուականը: Ընդհակառակը, մեր ճշմարտախօս պատմիչը հասկըցուցած է, թէ Կարապետ Վարդապետ առաջնորդ էր եւ կ'ապրէր մինչեւ 1808 թուականը, անոր մասին գրելով՝ «որ կայ եւ վարէ դիշխանութիւն» (Անդ, էջ 462): Ո; թէ զարմանալի, այլ ապացուցիչ կը դառնայ այս սխալը, երբ նկատի առնենք, որ Վահէ Հայկ ո՛չ միայն տեսած, այլեւ օրինակած է այս Ն բառերը (ՌԱՌԴ, էջ 577): Իսկ Տոթթ. Հ. Հ. Ոսկեան եթէ Թորոս Աղբարին մէջ տեսած չէր, Վահէ Հայկին դրքին մէջ տեսած ըլլալու էր: Կը շարունակէ Հ. Հ. Ոսկեան. «Պաղտատար Վ. Տիարպէթերցի» (1836-1841):

Այս, ինչպէս նաեւ անոր յաջորդած վեց վանահայր-առաջնորդներու անուններն ու անոնց պաշտօնավարութեանց թուականները վիեննայական միարանր օրինակած է Վահէ Հայկէն, ինչպէս ըսինք վերեւ: Վ. Հայկի սխալներուն մասին վարի մեր դիտողութիւնները կը վերաբերին առոր ալ, Մենք կ'անտեսենք նոյնիսկ այն քմահաճ բացատրութիւնները՝ զորս դրած է Հ. Ոսկեան այս տողին ներքեւ, իր օրինակածին ինքնատուգութիւն մը տալու ընտանքօրիկ ճիղով: Մակայն չենք կրնար անկաս թողուլ այն երեւոյթը, որ սխալ ըլլալէ աւելի մեղանշուած մ'է բանասիրութեան արուեստին դէմ:

Վահէ Հայկէն օրինակած «Պաղտատար Վրդ. Տիարպէթերցի Բ. անգամ 1847-1863» տողին միայն անունը (Պաղտատար Վ. Տիարպէթերցի) պահելով, աւելցուցած է Հ. Հ. Ոսկեան՝ «Հմտ. վերը», զոր կը իջշանակէ՝ 1836-1841 եւ փակագծի մէջ դրած է «Հմտ. Փունջ 1894, Թ. 2938»: Յետոյ Վահէ Հայկի սխալ գաւազանագրքի շարքին:

ուրիշ մէկ տողին՝ «Մինաս Վրդ. Ամբիկ-
 ան Մալաթիայի (1866-1876-1895)»ին
 «1876»ը վարպետութեամբ մը զեղչելէ ետք
 (որուն համար շնորհաւորելու է զինքը, որ
 մովհետեւ այդ թուականը ո՛չ թէ սխալ է,
 այլ եւ անիմաստ՝ այդտեղ), Հ. Հ. Ոսկեան
 դարձեալ այդ տողին ներքեւ դրած է
 «Հմմտ. Փունջ 1894, Թ. 2938)»:

Մեզ այնքան չ'դարմացներ բանասէր եւ
 հեղինակ Հ. Հ. Ոսկեանի սխալիւք, որ
 մարդկային է: Մեզ իր զարմացնէ անոր կա-
 մայականութիւնը հանդէպ բանասիրական
 արուեստին: Տեսա՛ք, թէ երկու տեղ ան
 կ'ուզէր որ մենք համեմատենք Պաղտասար
 եւ Մինաս Վարդապետներու պաշտօնափա-
 րութեան ժամանակաշրջաններու մասին իր
 տուած թուականները (թէ եւ սխալ՝
 Փունջի 1894 տարւոյ թիւ 2938ի հետ: Արդ,
 մենք մեր գրասեղանին վրայ ունենք
 Փունջի այդ թիւը եւ ամբողջութեամբ, ա-
 ոտանց բառ մը կամ կէտ մը փոփոխելու,
 կ'արտադրենք անկէ իր մատունչած թրդ-
 թակցութիւնը, որ կը վերաբերի Չնքուչի
 վանքին, գրուած Եղեախայէն (Ուրֆա) —

«Եղեախ, 28 Յուն. 1894—

«Սիրահայեաց Վանքն.— Չնքուչ քաղա-
 քին իր քառորդ ժամու ճանապարհ հեռի՝
 արեւելակողմէ կիսաբլուրի մը վրայ բարձ-
 րացած են Չնքուչի Սիրահայեաց Աստուա-
 ծածնի Վանուց գմբեթազարդ տաճարը,
 դանդառունը, վարդապետաց՝ միաբանաց
 ու ուխտաւորաց սենեակ, որահ եւ դահլիճ-
 ներ: Վանքին կեանք տուած է անձնուէր
 Պաղտասար եպիսկոպոս՝ Հանդուցեալ փա-
 նահայրն, ոգեւորութիւն ու փառք տուած է
 նորա արժանաւոր յաջորդն՝ (մե՛ք ընդգր-
 ճեցինք այս բառը, որուն պիտի ակնարկենք
 ,տորեւ — Գ. Գ.) արդէ վանահայր Գեր.
 Մինաս Մ. Վարդապետ ծերունի ճշնա-
 տրն: Վանքին միաբանք՝ ծեր պապիկներ,
 պտուռ մամիկներ են, որք ամուսին ու գա-
 ւակ զերեզմանի տուած, արեւո՛րին վանուց
 նուիրած են:

«Կան 6-8 պատանիներ ալ՝ բախտէն լըք-
 եալ որբեր, սքա վանահօր սանունք են,

ուսանող եւ միանդամայն վանուց երգեցիկ
 յայրենիքը:

«Վանահայրը այդ վանուց չորս պատե-
 րուն մէջ երիտասարդ կեանքը խամրած,
 սիրտն սպաննած, 48-50 տարիննրէ ի վեր
 փակուած է անդ: Սրտերու այդ գերեզմա-
 նին մէջ Տ. Մինաս Վարդապետ՝ Բագոսի
 տաճարին ծուխը չէ գրած, սիրտը՝ Աստու-
 ծոյ, կեանքը վանքին նուրբած, եկամուտ-
 ները բաղմազատկած, նիւթականին հետ
 բարոյական վարկը բարձրացուցած է, դը-
 րախտանման պարտէզ մը հացուցած, վա-
 նուց շարժը որթատունկեր անկած, վանքին
 սպաղան սարահոլով է, ութսուն տարի-
 ներու ծանրութեան ներքեւ, սիրտը փա-
 վաք ողիւն խանդ ունի դեռ Մինաս Վարդա-
 պետը, իւր վերջին նպատակն է՝ վաճփի
 մէջ գիշերօթիկ մը բանալ (ընդդժմոր մեր
 — տեսնել ծանօթ. 1) որը եւ սղջատիկ արդա-
 յոց համար, երկինք թող պսակէ իւր բաղ-
 ձանաց հետ՝ սրբակեաց վարդապետը, բա-
 է սանէ՛ Չնքուչի ճշնաւորը: Ուղեւորն»

Կը խնդրեմ, սիրելի քնթերցող, անզօմ
 մ'եւս կարդա այս գրութիւնն եւ ըսէ, թէ
 ի՞նչ աղերս ունի, 1894 թուականին մեր
 վանքն այցելած Ուրֆացի Ուղեւորին այս
 սպապրուած(1) գրութիւնը Պաղտասար եւ

(1) Բացատրեմք այս շարժաբանքը: Իրբն թէ
 «Վաճփի մէջ գիշերօթիկ վարժարան մը բանալու
 «վերջին նպատակ» (Ուղեւորն) ունեցող Մինաս
 Վրդ.ը Վաճփի մէջ արդէն բացուած եւ բարեխառն
 տարիքում մը բոլորած գիշերօթիկի արժանաւոր
 ուսուցիչ Թիկատիցի (Յովհ. Տարտիւնեան) վը-
 տարած եւ շարժեցաւ ալ վերացուցած էր յոսանա-
 տուքեամբ, համեմայն իր իսկ խոստովանութեան
 (եր. քեր. Թ. 2796, էջ 344-347), մեմի կ'աւել-
 ցրեմք նաեւ ճեղքամտութեամբ, որովհետեւ ամուս-
 նանու գաւառագետ վարժապետը (Թիկատիցի) Մինաս
 Վրդ.ի ընդ բազմացած միջնադարեան կրօ-
 նական դպրոցէն կերտած էր արդիական հետարան մը,
 այ մեր (Ձգուչի) պապերու ու հայրերու բառ-
 ւանքն եւ իր որում ինք հոգեւոր նախակ էր:
 Այս պատճառով Ձգուչիները խոսված էին Մինաս
 Վրդ.էն, որ բնութած էր մեր պապերու ու հայրե-
 րուն, որոնք Պայտեայ մատուցին մէջ զինք իր աւ՛-

Մինաս Վարդապետներու պաշտօնավարու-
թեան ժամանակաշրջաններուն հետ :

Ապսպրուած այս թղթակցութիւնը եթէ
տեւէ բան պէտք էր թելադրել Տոբթ. Հ. Հ.
Ոսկեանին, այն էր, թէ Մի՛նաս Վրդ. յա-
ջորդն էր (տե՛ս մեր ընդգծումը վերեւ)՝
Պաղտատար Վրդ.ին (աւրժանաւորք թէ ա-
նարժան, այդ այլ հարց է), հետեւաբար սը-
խալ մըն էր գործի գոր Վ. Աջապահեան 1864-
1866>ը, որ Վահէ Հայկ ղետեղած էր Պաղ-
տատար եւ Մինաս Վարդապետներուն մի-
ջեւ : Եւ եթէ այս թելադրութեան անսայով՝
ղուրտ ձգէր Հ. Հ. Ոսկեան այդ միջակեալ
սխալ տողը, մասամբ մտեցած կ'ըլլար
Տշմարտութեան ու, մանաւա՛ղ, իրապէս
ինքնատուութիւն մը տուած կ'ըլլար իր
գրածին :

Արդար ըլլալու համար ըսենք, թէ Վահէ
Հայկ Զանք բրած է Չնքուչի Վանին ժԹ.
զարու վանահայրերուն պաշտօնավարու-
թեան ժամանակաշրջաններու մասի՝ իր տը-
ւած թուակններն ստուղելու, բայց յաջո-
ղած չէ, որովհետեւ իր աղբիւրներն անկա-
տար էին եւ թէ՛ մըն ալ չիօթեցնող (Կրկ-
նենք, ինչպէս որ վերեւի, Տոբթ Հ. Հ.
Ոսկեանի սխախերուն մեր դիտողութիւն-
ները վր վերաբերին Վահէ Հայկին այ, նոյն-
պէս ստորեւ եղածներն ալ կ'երթան նաեւ
Հ. Հ. Ոսկեանին, որ օրինակած է Վահէ
Հայկը) :

«Կարապետ Վրդ. (1792-1801)» : Այս սը-
խալի մասին տես վերեւ :

բաղ հասակովը մերկացուցած էին (Արեւիչ, Թ.
190, Օգոս. 20/Սեպ. 1, 1884), իսկ Միմա Վրդ.
մէկ կողմէ երաժարակաւ էր մերկայացուցած եւ
միւս կողմէ ալ գրգռած Պոսայ պանուշտ Ատիշ-
ցիները եւ անոց միջոցաւ ազգած կնքը. վարչու-
թեամ վրայ՝ երաժարակամը չընդունելու (Անդ, քիւ
240, Հոկ. 19/Նոյ. 1, 1884) : Անտ այսպիսի պայ-
մաններու մեքեւ, օգտուելով Ուրբացի Ուղեւորինի
վաճէ այցելելէն, խորամանկ Միմա Վրդ. ա-
ղբարած էր այն գովասանակամ քրթակցութիւնը :

«Պաղտատար Վրդ. Տիարպէրբրի (1811-
1836-1841) (ԽՄՄԴ, էջ 577) :

Փակագծի մէջէ կէտերը աւելորդ են, ո-
րովհետեւ Պաղտատար Վրդ.ի պաշտօնա-
ւարութիւնն սկսած է 1836ին : Սակայն ուր-
կէ՞ է սա 1841-ը, որ, բառ Վ. Հայկի, Պաղ-
տատար Վրդ.ի պաշտօնավարութեան ձև-
անդամն է վախճանին կը վերաբերի : 1841
թուականը կը դտնուի միայն Պաղտատար
Վրդ.ի նորակերտած վանքի եկեղեցւոյն
գրած, վրայի արձանագրութեան մէջ, զոր
վահէ Հայկ օրինակած է ամբողջութեամբ
(16 մանրատառ տող) : Եւ այն սիւնակին ներ-
քեւ : Զուգելով ամբողջութեամբ մէջերեւել
այդ երկար արձանագրութիւնը, կը բաւա-
կանանանք ըսել, թէ համաձայն անոր, մեր
վանքի եկեղեցին բարոր շինուածքով ի հի-
մտեց վերտանի կանգնեցաւ Պաղտատար
Վրդ.ի բարգամ Զանիւք եւ մաստակովք
1841-ին : Կրկնեմ, Վ. Հայկին (եւ զայն օ-
րինակող Հ. Ոսկեանին) կ'սկիսկալուէր, որ
արամբարանին, թէ տեւէ առաջ՝ որդ-վանա-
հայր, որ բարգամ Զանիւք եւ մաստակովք
Հոյակապ եկեղեցի մը կը կանգնեցնէ, պա-
տօնանկ չ'ըլլար շինարարութեան : աւտո-
տին : Պաշտօնանկ ըսի, որովհետեւ Վահէ
Հայկ ընդունելով թէ վախճանած չէր, «Վ.
անդամ» ալ զայն բազմեցուցած է ամբողջ
գրաւ (ինչպէս պիտի տեսնենք) :

«Մովսէս Գհնյ. 1847 : Կ. Պոսայ Պաղ-
տարբարանը զայն նշանակած է ստացնոր-
դական տեղապահ եւ պէրաթ ստացած անոր
անունին» :

«Պաղտատար Վրդ. Տիարպէրբրի (Բ.
անգամ), (1847-1863) Առաջնորդական տե-
ղապահ կը նշանակուի պէրաթով (Թորոս
Աղբար, էջ 188) » :

Այս որքա՞ն շփոթութիւն : Թորոս Աղ-
բարի մէջ աղպիսի տեղեկութիւն չկայ եւ
չէր կրնար ըլլալ : էջ 188ին մէջ Սրուանձ-
տեանց Վրդ. միայն մէկ պարբերութիւն
նուիրած է Պաղտատար Վրդ.ին, այն ալ,
դրեթէ ամբողջութեամբ, մաս ուր մաս,
վահէ Հայկ արտասպած է իր գրքի 577 է-

ջին մէջ, Ուրեմն, ինչպէ՞ս բացատրել սխալ գի. անդամն եւ «1847-1863»ը: Ստորեւ պիտի բացատրենք, փաստաթղթերու լոյսով, «Բ. անդամն եւ «1847»ը, բայց ա՛ր բացատրել է «1863»ը: Այդ թուականին վախճանած չէր Պաղտասար Վարդապետ: Թէեւ Վահէ Հայկ վախճան տուած է անոր պաշտօնավարութեան, սակայն կ'ընդունին, թէ ողջ էր, քանի որ «1867ի՝ Երուսաղէմի Վանքին նուիրած է. . .» կը գրէ: Ուրեմն, դարձեալ՝ պաշտօնած կու՞թին եւ դարձեալ՝ կր փառակնը շինարարութեան աւարտին (Չնշուչի եկեղեցին Հիմանց նորակերտած էր ստալնորդարանի, դարողի դասարաններու եւ Հիբրասենականներու եռալարկ կոթողային շէնքով մը եւ եկեղեցւոյ օծումս կատարուած էր 1860ի Ռաչվերացի տօնին, ձեռամբ Ռարբերդի առաջնորդ Տ. Արիստակէս Եպս. Դերձակեանի — Վահէ Հայկէն՝ կահնկալուէր, որ գոնէ ծանօթ ըլլար ԺԹ. դարու վերջին կիտուն իր ծննդավայրի առաջնորդին կենսագրութեան. . .) (2): (Եր. Ձեռ. Թ. 2796, էջ 231):

Բայց թողունք առողջ տրամաբանութեան եւ խորհրդածութեան թելը եւ անցնինք դրաւոր, ա՛հհրեքելի փաստին: Մենք մեր ձեռքին տակ ունինք Հարազատ պատ-

(2) Կը գրէ Վահէ Հայկ, Խարբերդի առաջնորդ Արիստակէս Եպս.ի մասին.— «1859 (իճ). տակաւին վրդ. Խարբերդի առաջնորդ կ'ընտրուի եւ 1860իժ տտաճալով իր պէրթըր, կը մեկնի Խարբերդ, սուսմ վրայ Եպս. կը ձեռնադրուի 1861իժ» (ԽԱՌԴ. էջ 539):

Միժոյն 1860իժ արդէ ետիսկոպոս էր Արիստակէսը, Խամսամայ ամոր ժամանակակից եւ մէկ կարկուտով գործիժ ակամտեսուս մասնակից Միժաս Վրդ.ին որ կը գրէ. Ձեռնուչի առաջնորդ Պաղտասար վրդ., եկեղեցւոյ շինութիւնը եւ մերքին արքաւարուսնը աւարտելէժ Եպս.ը շայտեհեսե կիս Դ Խարբերդ գերապատիւ Առաջնորդ Տ. Արիստակէս Գերձակեանիժ զրկելով թերեւ տուս (Ձեռնուչ. եւ 1865) քաւակաժի վերացմամ Խայկ տոժի տոժի յիշելով Արիստակէսը պատարագից եւ մեծաւանդուս արարողութեամբ օծմամ կարգը կատարեց» (Եր. Ձեռ. Թ. 2796, էջ 231):

ճէնը Պաղտասար Վրդ.ին, 1864 Օգոստոս 28 թուակիր Չնշուչէն Կ. Պոլսոյ Պատրիարքին գրած ձեռագիր նամակին:

«...Բանի՛ քանի՛ ազգօրուս գրութեանց օրատասխան ո՛չ գրելոյս պատճառ՝ բազմօրվիշտ եւ ծնրապաշար (ձե՛նք կ'ընդլծենք այս բառը, որ վարն ալ կրկնուած պիտի գտնենք — Գ. Գ.) տկարութիւնս է, թէեւ տա՛նըճինք տարիէ յուրով զճրճարկանս տուեալ իմ, բայց երկու ամ է, որ ըստ յորովիժ անկեալ ի մահիժս ողորմելի քաւակարութեամբ, եւ քան զուժտուն, ամենից ի գեր՝ սուստիկ ծերութեամբ եղեալ՝ կարկեցութեան այլոց կարօտ եմ, եւ կամ եղեալ ի սնեակի իմիք նորաչէն եկեղեցւոյս. . .»:

Կը նշանակէ, ուրեմն, թէ 1864 տարին Չնշուչի առաջնորդն էր Պաղտասար Վրդ., որուն Հրճարականը աւելի քան 15 տարի առաջ, ծերութեան պատճառով տրուած, ընդունած չէր Պատրիարքը: Այս մի քանի տողով կը բացատրուին երկու շփոթութիւնները Վահէ Հայկին: Առաջին՝ «1863»ը սխալ է, Պաղտասար Վրդ. պաշտօնակեղած չէ այդ տարին եւ չէր կրնար ըլլալ յուշարձանային շինարարութեան մը աւարտին: Երկրորդ՝ 1847ին երբ Պաղտասար Վրդ. իր Հրճարականը տուած է ծերութեան պատճառով, Պատրիարքարանը թէեւ ընդունած չէ Հրճարականը, բայց իրեն տուած է օղնական փոխանորդ մը՝ յանձին Մոսկուս Գահանային: Շատ Հետաքրքրական եւ նշանակալից ու շփոթեցուցիչ Հանդուսմոնք մը աւելուած է այս իրողութեան Հետ, եւ Վահէ Հայկը չենք մեղադրեր իր շփոթութեան Համար: Բացատրենք մեր ձեռքին ներքեւ գտնուած փաստերով:

Մենք վստահ ենք, թէ Վահէ Հայկ իր ձեռքին տակ ունէր ո՛չ թէ պատրիարքարանին, այլ թուրք պետական արձանագրութիւնները՝ Չնշուչի առաջնորդներու պէրթիւրուս վերաբերեալ:

Ան ալ քարձանագրութեանց այն Հաւանները, որոնք կը վերաբերին 1847 թուականին եւ Մոսկուս Գահանայի ու Պաղտասար Վրդ.ի Հաւանագրութեանց»:

Թիւ 1-ը կը վերաբերի 1839ին Պազտասար Վրդ.ին տրուած առաջնորդական հրովարտակին:

«Թիւ 2՝ Յիշեալ կրօնաւորի պաշտօնանկութեամբ, առաջնորդութեան կոչուեցաւ բնիկ Չնքուշի Մոսիսէս կրօնաւորը՝ բարձրագոյն հրովարտակով, Մուհարրէմի միջինքին, 1263 տարւոյ մէջ:

«Թիւ 3՝ Յիշեալ քահանայի պաշտօնանկութեամբ, առաջնորդութեան կոչուեցաւ նախորդ առաջնորդ Պազտասար կրօնաւորը՝ Համաձայն բարձրագոյն հրովարտակի, 1263 տարւոյ Սաֆէր սամոյ վերջաւորուբեա՛ն:

Հարագատօրէն եւ ամբողջութեամբ արտադրեցինք վերջին 2 հատուածները, որ պէտքի հասկնալի բլլայ շփոթութիւնը Վահէ Հայկին, որ գոհն է թիւրիմացութեան մը: Լուսնի (կամ մանճետականութեան) 1263 տարին 1874-ն է, և՛ Վահէ Հայկ երկու հատուածներուն (կամ Մոսիսէս Քհնյ.ի ու Պազտասար Վրդ.ի պէրաթներու) այդ թրուակներ դրած է, առանց այդ թուականին հետ յիշուած ամիսներուն՝ Մուհարրէմի, որ առաջին ամիսն է, եւ Սաֆէրի, որ երկրորդ ամիսն է: Ուրեմն Մոսիսէս Քահանայի «առաջնորդութիւնը, ըստ այդ հրովարտակներուն, տեւած է առ՝տուսէն մէկուկէս առի: — «Մուհարրէմի միջինքն» (կէս) Վաֆէրի վերջաւորութեան», երբ «նախորդ Պազտասար կրօնաւորը վերստին պաշտօնի կոչուած է: Կարելի՞ է ընդունիլ այսպիսի իրողութիւն մը, մանաւանդ նկատի ունենալով Պոլսոյ հետաւորութիւնը Չնքուշին, ուր այդ թուականին հետագիր չկար եւ ո՛չ այ կանոնաւոր պետական թղթատարութիւն:

Ի՞նչ էր, ուրեմն, իրողութիւնը եւ ո՞ւր էր թիւրիմացութիւնը: 1854ին, սուլթանական Փէրմանով, առաջնորդ Պազտասար Վարդապետ Չնքուշի եկեղեցին նորակերտած ատեն, «եւր շրջաօլատը մարդաչափ մը բարձրացաւ, Չնքուշ չարապզդիս տանկաց ոմանք նարբերդու կուսակալին բողոքելով չնճքն արգիլելու

հրաման բերին, որով կուսակալը հոն ուղեց թէ՛ Առաջնորդը, թէ՛ վարպետներ եւ չիննի տուողները, առարկելով՛ որ դուք թագաւորը իտարած էք եւ բերել տուած հրովարտակի՛դ հին չնճքին համեմատ չէ (կուսակալին այս առարկութիւնը ճիշդ էր, բայց մեր նիւթէն դուրս ըլլալով՝ չնճք մտներ մանրամասնութեանց մէջ, թէեւ շատ յատկանշական եւ անոնք): Սբ. Հայրը իր ծերութեան առթիւ իր կողմէն Տէր Մոսիսէս Քհնյ.ն որոշեց զրկել...» (Եր. Զեռ. Թիւ 2796, էջ 229):

Ուրեմն, Մոսիսէս Քհնյ.ն կուսակալին այնանցուած Առաջնորդական փոխանորդն էր (մոռնալու չէ; որ Վանքը միաբաններ կային, որոնք մէ մին, օրինակ Մինաս Վրդ.ը հրաւիրակ զրկած էր նարբերդ. Մանօթ. 2): Կամաց-կամաց կը պարզուի թիւրիմացութիւնը:

Պազտասար Վրդ.ի ծերութեան պատճառով (վերեւ յիշուած երեք անգամ, եւ մեկ քնդածեցինք) տուած հրատարականը (1846ին) չուղելով ընդունիլ, Պատրիարքութեանը դիմած էր Սուլթանի կառավարութեան՝ Տէր Մոսիսէսը թուրք կառավարական իշխանութեանց կողմէ Չնքուշի առաջնորդական փոխանորդ ճանչնելու նպատակով եւ արդիւնքը մէջտեղն է — թիւրիմացութեամբ թուրք կառավարութեանէն կը ստացուի Պազտասար Վրդ.ի պաշտօնանկութեան եւ Մոսիսէս Քհնյ.ի առաջնորդութեան հրովարտակ. թիւրիմացութիւն մը, որ կարելի էր կարծիքի սրբարկել մէկուկէս ամիսէն: Հասկանալի է, թէ ձեւականութեան համար վերջին «պաշտօնանկութեան» եւ «առաջնորդութեան» հրովարտակն անհրաժեշտ էր: Պետութեան վարին այդ կը պահանջէր...:

«Քրիդոր Եպօ. Ալապահեան Ստեղի 1864 Սեպտ. 20—1866 Ապրիլ 9) ...»:

Չերկարելու համար կ'անտեսենք այս տողին յաճորդող երկարապատուած բացատրութիւնը եւ կը յայտարարենք, որ բուրովի սխալ է այս: Այդ տարիներուն մեր Առաջնորդը՝ զբաղած էր Չնքուշի մէջ շատ

կարեւոր շինարարութեամբ մը՝ ժամ մը հետուէն եկած ջուրին քարէ խողովակները նորոգելով, Ատիշի եկեղեցւոյ շինութեան ֆէրման ձեռք բերելով, հելն։

«Մինաս Վրդ. Ամրիկեան (1866-1876-1895)։ Գրիգոր Եպս. Աջապահեան երբ Զրնա յուշէն կը հեռանայ, 1866ին վերստին Ուրֆա երթալու համար, Պատրիարքարանը 1866 Դեկտ. 16ին Չնքուշի Առաջնորդ կը կարգէ Մինաս Վրդ. Ամրիկեան Մալաթիացի, Չնքուշի Վանքին մրաբաններէն»։

Այս հատուածին սխալները աւելի շատ են քան բառերը։ Նախ ըսենք, թէ Պաղտասար Վրդ. իր առաջնորդութեան օրով, 1871-1872 նորակերտած է Ատիշի եկեղեցին, Քառօրորգարանն ու սենեակները եւ մարմնամած մեր Վանքին մէջ 1873 Մարտ 8ին։ Երկրորդ, այդ թուականին Վանքը չմիարաններ չկային, այլ կար միայն մէկ միարան Մինաս Վրդ. Ամրիկեանը, որ «Հոն գանուելու համար» (իր բառերն են ասոնք) յաջողած է Պաղտասար Վրդ. ի 1873ին, եւ ո՛ր թէ Չնքուշ օտք չկոխած «Գրիգոր Եպս. Ասեղիին» 1866ին»։

«1880ին Չնքուշը Խարբերդի առաջնորդութեան ենթակայ փոքր առաջնորդութեան մը կը վերապահուի»։

«1881ին Չնքուշ կրկին կ'անջատուի Խարբերդէն»։

Իր դրածներուն, ճիշդ կամ անճիշդ, աղբիւրներ կցող Վահէ Հայկ այս յանդուակն յայտարարութեան աղբիւր չ'տար։ Ընթերցողներուն կը յիշեցնեն «1841»ի թիւրիմասցութիւնը։

«Պետրոս Վրդ. Բագրատունի (1889) ...»։

«1892ին առաջնորդական նոր ընտրութիւն մը կը կատարուի եւ այս անգամ Մինաս Վրդ. Ամրիկեան առաջնորդ կ'ընտրուի»։

Այս էր պակաս, պիտի ըսէին մեր նահատակ Հայրերը։ Ո՛ւր կը կատարուի այդ ընտրութիւնը, Չնքուշի մէջ, եւ ո՞վ, ո՞րտե՞ղ «կ'ընտրեն» Մինաս Վրդ.ը. Չնքուշի տե՞րը...։

Ընտրութեան ի՞նչ խօսք կրնայ ըլլալ

մէկու մը համար, որ իր պաշտօնավարութեան ամբողջ ժամանակաշրջանին՝ համար կը դէ՛ «ցփերջ առանց պաշտօնական արտօնադրի մը, միմիայն Հոն գանուելու համար» (Եր. Ձեռ. Թ. 2796 էջ 271)։ Եւ ինչպէ՞ս Չնքուշիները քուէով առաջնորդ պիտի ընտրէին մէկը, որ կը գանդատի իրենցմէ ըսելով՝ «ո՛ր ժողովրդեան իսկ խնդրանքով գէթ փոխուլայ մի ի ձեռին» (Անշ, էջ 206)։ Չնք ուղեր արդէն երկարած այս յօդուածը աւելի եւս երկարել, բացատրելով թէ ինչպէ՛ս 1882-1895 Չնքուշիներու հետ խոսիմ, Մինաս Վրդ. Վանքէն Չնքուշ դացած չէ՝ (Արեւելք, Թ. 190, Օգոստ. 20 / Սեպտ. 1, 1884)։



«Կորիւն Վրդ. Էլլիտիրէմեան (1898) կը նշանակուի Չնքուշի առաջնորդ...»։

«Ենչիկի Վրդ. Գալփաքճեան (1898-1915 ...) 1905ին Չնքուշի Սիրահայեաց Ս. Աստուածածին Վանքը ոչ մէկ միարան ունէր եւ աշխարհաբան մը վանահայրի դեր կը կատարէր (Տրդատ Եպս. Պալեան, Բիւզանդիոն, Թ. 2053)»։

Վահէ Հայկ իր գրութեանց կցած է «աղբիւրներ», որոնց մեծ մասը առնչութիւն ունին մեր վանահայր-առաջնորդներուն հետ, բայց մուրեցուցիչ են։

Նախ ըսենք, թէ Վահէ Հայկի այս վերջին երկու հատուածներն ալ սխալ են։

Հիմա ըսենք, թէ ի՞նչ է ճշմարտութիւնը ժժ. դարու Չնքուշին վանահայր-առաջնորդներուն եւ 1895-1915 անոր անուաջնորդներուն» եւ միակ վանահայրին մասին։

Յօդուածի սկիզբի 2 պարբերութիւնները կը սրբապրեն վերելի թեթեւ կամ ծանր սխալական բանասէրներու բոլոր, 1792-1895-ի անճշտութիւնները, բայց աւելորդ չ'ըլլար կրկինը. Չնքուշն ու իր Վանքը ունեցած են միայն 3 վանահայր-առաջնորդներ 1792-1895. Ատիշիի Կարապետ (1792-1836), Տիգրանակերտցի Պաղտասար (1836-1873) եւ Մալաթիացի Մինաս (1873-1895)՝ այդպապակա՛կերը։

1895-էն մինչեւ 1915, երբ առաջնորդու-

թիւն ու վանահայրութիւն անջատուած էին կամ վանահայրն առաջնորդ չէր այլեւս, եւ փոխադարձաբար, Չնքուչ, ուղղակի կամ անուղղակի կերպով ենթակայ էր Տիգրանահերտի առաջնորդական թեմին, որուն առաջնորդներն էին՝ 1895-1910 Եղեկիէլ Մ. Վրդ. Արշակունի եւ 1910-1914 Չաւն Եպս. Տէր Եղիսիան (յետոյ Կ. Պալսոյ Պատրիարք) :

1895-98 Չնքուչ ուղղակի կապուած էր Տիգրանահերտի առաջնորդարանին հետ :

1898-1904 կազմուեցաւ Չնքուչ-Բայու-Արզնի վիճակներու՝ Տիգրանահերտի առաջնորդութեան ենթակայ փոխ-առաջնորդութիւն մը, որուն աթոռն էր Բայու: Այդ ժամանակի փոխ-առաջնորդները: կղան՝ Եղիկ Վրդ. Գալփազեան (1898էն մինչեւ 1899 թ. վերջը — Վահէ Հայկ սխարմամբ զայն կը ներկայացնէ իբր առաջնորդ Չնքուչի 1898-1915), Նիկողոսոս Վրդ. Ծրան-Կիւլեան, (1900-1902) եւ Աղան Մ. Վրդ. (1902-1904) :

1904-1915, զարմեալ Տիգրանահերտի առաջնորդութեան ենթակայ, փոխ-առաջնորդութիւն մը կը կազմէին Չնքուչ-Արզնի-Չերմուկ վիճակները, որոնց փոխ-առաջնորդը կը նստէր մերթ Չնքուչ, մերթ Արզնի: Փոխ-առաջնորդներն այս ժամանակամիջոցին՝ Յովհաննէս Վրդ. Տէր Յակոբեան (1904-1908), Եղրաս Վրդ. Սաղիան (1908-1910) եւ, կրկին, Յովհաննէս Վրդ. Տէր Յակոբեան (1910-1915) :

Իսկ ինչ կը վերաբերի վանահայրութեան՝ 1895-1915 քսանամեակին Վանքը բոլորովին աւերակ էր, եկեղեցին մոխրացած 1895-1908: Այդ ժամանակաշրջանին Վանքը

վանահայր չունէր, որուն կարիքն ալ չէր զգացուեր Վանքի աւերակոյտին մէջ, ուր միայն բուեր կը վայէին...: Տրգաս Եպս. Պալեանի «աշխարհական վանահայր» կոչածը բոլոր վերապրող տարեց Չնքուչիննրուն ծանօթ ըմբարն (ծուոր) էր: Վանքին բոլոր արտերն ու այգիները բոնադրուուած էին, բացի մեծ արտէն, որ կ'երկարէր Վանքի բլուրէն մինչեւ Չնքուչի գետակը (աւելի քան 10 բուլէ քաւելով), բայց զայն եւս հերկելու եւ ցանելու սովորութիւն չունէին Հայերը եւ... ըմբարը է զուր կը սպասէր այդ բարի օրուան: Ան կը գիշերէր Չնքուչի եկեղեցւոյն անեակներէն միտն մէջ :

1908-ի վերջերը, Օսմանեան Սահմանադրութենէն ետք, երբ գիշերանց շնորհիւ Առաջնորդ Եղեկիէլ Վարդապետի խրատոյտն ու մեր թաղականներուն ու արհեստաւորներուն խիղախութեան, շինուեցաւ Վանքի եկեղեցին (խորան) եւ այդ ապօրինութիւնն օրինականացուելով, Վանքը մասամբ վերակենդանացաւ, ունեցաւ միայն մէկ վանահայր՝ պիտաւ Եղիս Վրդ. Գոսյանեան, Սեւերեկցի (1909-1915) :

Ահա ամբողջ ճշմարտութիւնը ԺԹ. դարու եւ Ի. դարու սկզբի Չնքուչին վանահայր-առաջնորդներու պաշտօնավարութեան ժամանակաշրջաններուն մասին (անոնց դրօնունէութիւնները հանգամանօրէն պիտի երևին «Չնքուչապատում»-ի Վախճան պատմութիւնը բաժնին մէջ) : Մենք կատարեցինք վերելի սրբազրութիւնները՝ Հայ ազգային եկեղեցական պատմութեան մէջ մեր ծննդավայրին՝ Չնքուչի վերաբերեալ սխալներու յաւերժացումը կասեցնելու միակ մրտաւորութեամբ :

ԳԱՌՆԻԿ ԳԷՈՐԳԵԱՆ